

Ծ Ւ Ա Ծ Ա Ն

Ք Ա Ղ Ա Բ Ա Կ Ա Ն Փ , Ն Ո Ր Ա Լ Ո Ւ Բ Փ Ե Ւ Զ Ո Ւ Ա Ր Ճ Ա Լ Ի Փ

ՏԵՍՈՒԹՅՈՒՆ Ա.ԲՏԱ.ՔԻՒ Ք.Ա.Ա.Ք.Ա.ԿՈ.Ն Ա.ՆՅԻՑ

Տարոյս տռաջին շաբաթներուն մէջ այնպիսի նշանաւոր բան մը չպատահեցաւ որ կարելի լինի անտի գուշակել թէ ինչ վերջ կըրնան ունենալ այժմու երեք չորս գլխաւոր խնդիրները , այսինքն Խոտալիոյ , Աստրիոյ , Տաճկաստանի եւ Ամերիկայի գործերը : Խոտալիան ու Աւստրիան այնպիսի վիճակի մէջ են որ բնական չէ , եւ ամէն օր՝ ամէն վայրիեան կրնայ բոլոր եւրոպան մեծ անհանգստութեան մէջ ձգել . Արդեօք գարնան այս խնդիրները պիտի լուծուին թէ չէ , կըսէ ամէն մարդ , եւ ինչ հետեւանքներ պիտի ունենան՝ ամենեւին յայտնի չէ :

Ա. Խոտալիոյ մէջ եղած յեղափոխութենէն մեծամեծ աղէկութիւններ կսպասուին Խոտալացւոց ազգին համար : Անգղիոյ հռչակաւոր ճարտասան ու քաղաքագէտ ոստիկանը կորս Փալմերսթոն՝ յունուարի 8-ին Սաւթհամիթլինի մէջ ատենախօսութիւն մի ընելով , շատ նշանաւոր եւ ճշմարիտ գովասանկներ տուերէ Խոտալիոյ երկրին ու բնակիչներուն , եւ քիչ ժամանակէն աշխարհին առաջին սահմանադրական միավետութիւններէն մէկը պիտի լինի անշուշտ ըսելով գուշակութիւնները ըրեքը :

Սակայն այս եւս ճշմարիտ է որ առ ժամն Խոտալիոյ ազգային գործը չկրնար յաջողութիւն գտննել՝ առանց մեծամեծ գործարութեանց յազդելու , առանց զանազան փորձանքներէ անցնելու , եւ առանց ազատ մնալու այն գիպուտածներէն յորս խիստ շատ անգամ ամէն բան ոչ այնչափ մարդուս կամքէն կիախուրէ՝ որչափ գործողութեանց ուժէն ու ընթացքէն :

Թողումք Վենետիոյ եւ Հռովմայ գործարալոյդ խնդիրները . Խոտալիոյ այն հազարաւոր տարիներէ իվեր կտոր բաժնուած մասերը գեռ չկրցան միանալ ու մէկ ամբողջ մարմին մը կազմել , թէպէտ եւ բոլոր ազգին ալ ընդհանրապէս խելքը միտքը Խոտալիոյ միութեանը ետեւէ է :

Կայէթայի ամբոցին անօգուտ գիմակալութիւնը ոչ սակաւ արգելք է Խոտալիոյ գործոցը շուտավով կարգի գրուելուն . Փիէմնթի ալ ըութիւնն ալ այն պաշտրումը վերջացընէլէն առաջ չկրնար ազատօրէն ձեռք զարնել այն-

պիսի կարգագրութեան : Անօգուտ անուանեցինք Կայէթայի գիմակալութիւնը , վասն զի անտի ամենեւին շահ մը չկայ նափոլիի թագաւորին , եւ միայն մեծամեծ վնասներ կան խեղճ Խոտալիոյ , որոյ ոյժը զուր տեղը կըպակսի եւ որգուցը արիւնը վայրապար կըթափի , եւ խոռովութիւնը չդադրիր այլ եւ այլ գաւառներու մէջ՝ ուր որ Ֆրանչիոկասի ստակներն ու լրտեսները անդադար կըդրգուեն ժողովուրդները :

Մինչեւ ցայծմ Կայէթային պաշտպանութիւն ընողը աւելի Գաղղիացւոց նաւատորմիզն էր՝ քան թէ նափոլիի թագաւորն ու զօրքերը . բայց յունուարի 7-ին (19) Գաղղիացւոց ծովակալը Պարպիէտ ար Թինան հեռացաւ անտի իւր նաւերովը , եւ տեղը բռնեցին Սարտենիացւոց նաւերը . կերեւի թէ Գաղղիոյ տէրութեան այս որոշմունքը՝ Անգղիոյ վրայ տալովն եղած է : Կըսեն թէ թագաւորը միտքը գրերէ որ մինչեւ վերջի շունը պատերազմէն ետ չկենայ . բայց երբու ծովէն ու ցամաքէն զարնուի ամրոցը , անտարակոյս քանի մը օրէն աւելի չկրնար հոն մնալ , ինքը կքաշուի , ամրոցն ալ կուտայ : Բայց Կայէթային առնուելովը խաղաղութիւն կլինի թէ ոչ , շատ տարակուսական է :

Քավուր կոմու ամէն հնարք կբանեցընէ որ Կարիպալտին հետ հաշտուի . եաքի ժամանակները այս մաքով Քափրէրա կզզին գնաց թուռ անունով Մաճառ զօրավարը՝ որ Կարիպալտին մեծ բարեկամն է . կըսեն թէ նորաջանքը այն պիտի լինի որ խօսք հասկըցընէ Կարիպալտին , ու Վենետիոյ եւ Հռովմի խրնդիրները ուրիշ ատենի թողցուին , այոինքն առաջ Խոտալիոյ գործերը կարգի գրուեն ու յետոյ մտածուի այն երկու արշաւանքներուն վրայ : Շատին յոյար այն է թէ թուռ զօրավարին խրատները անօգուտ պիտի չլինին , եւ մեր ընդունած վերջին լրադիրները կըծանուցաննեն թէ Կարիպալտին պատրաստ է Քավուր կոմուն քաղաքականութեանը ճամբան բռնելու :

Միւս քաղաքական խնդիրներուն վերայ յաջորդ թէրթին մէջ կիսուիմք :